

մէտ և արոտակալք նորա ընդ աշխարհն գեւ: Ուրեմն եթէ նա իր պատմովթեան Բ. ամենայն և առաւել ևս ընդ ազգ Հայոց: Գիրքը աւարտած է ստուգի փրկչ Թուին Արդ՝ պատմական այս երկու տուեալներէն կը հետեւի, որ Ղեռնդի զրած պատմութիւնն երկու Դպրութիւններէ կամ Դիրք բարձրէ բարձրացած էր, որոնցմէ առաջինը՝ որ կը կրէր վերի մեծատառ վերտառութիւնը՝ բացառապէս Հայոց ժամանակարական պատմութիւնը կը պարունակէր մինչև 652-663 թուական Փրկչին: Խակ Բ. Դպրութիւնը՝ Մահմէտէն ակրսեալ (որը սակայն այժմ կը պահպէ) և յաջորդաց պատմութիւնը կ'ընէր մինչև ցամ 788, նոտրագրուած խորագրի ներ-

ք: Ուրեմն եթէ նա իր պատմովթեան Բ. Գիրքը աւարտած է ստուգի փրկչ Թուին 788, կը հետեւի որ կամ անոր իրը աղբիր ծառայող Ստ. Տարօնացին՝ Ասողիկէն տարբեր և շատ աւելի հին պատմագիր մ'էր, որը համանուն Ասողիկն ծաղկաբանը ըրեր է երբեմն, ինչպէս մեծն վարդան ալ Վանական վարդապետի Ժամանակագրութիւնը, և կամ Անանունի (Ուերէոսի) Բ. Դպրութեան խորագրը ետքն ներմուծուած է: Ահաւասիկ իմ տեսութիւններս առ այժմ:

Հ. Բ. ՍԱՄԳԻՒՍԵԱՆ

ՎԻՊԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿԸ

ՄԵՐ ՄԷՋ

(Տես Յունուար էջ 14)

Այս երկու վիպասանական դիւցազներուն մէջ յայտնի են որոշ բնաւորութիւններ. երկուքն ալ մահուան դէմ կը ծիծաղին, և երկուքն ալ հոգեկան խառնուրդ մ'ունին. Գարմէն կը հաւատայ գուշակութեանց, դիւթական ուժերու. Տօն ժօղէ թէն արիւնարրու մարդասպան, սակայն պատարագ ըսել կու տայ, կ'ուզէ զարձի զալ, խոստովանիլ ու ապաշխարել և նոյն խակ զիարմէն գուրզուրանքով թաղելէն վերջը, անոր վրայ խաչ մը կը տնկէ:

Մենք պահ մը մտածենք այս երկու դիւցազներուն հոգեբանութեան վրայ, անոնց զործերը որոշ լուսանկար են իրենց բնաւորութեան, իրենց կրցերուն, իրենց ճգտումներուն: Գարմէն ազատութիւնը քնաւ չուզեր կորանցնել՝ մինչև իսկ մահ յանձն կ'առնէ, կ'ուզէ զըրկուիլ իր ամենէն զերազանց սիրելիէն, բայց առանց ազատութիւնը կորանցնելու, իսկ Տօն ժօղէ զերի մը կ'ըլլայ Գարմէնին, ամէն զինուորական աստիճաններէ կը զրկուի, և կը մերկանայ իր նախնական պատուաւր վիճակը, յանձն կ'առնէ աւազակներու կենցազավարութիւնը. և մէրը այն աստիճան կը խելազարցնէ զանի, որ նախնանձուաի խենթութեամբ՝ այլևս կատարեալ ոճրագործ մը կ'ըլլայ:

Վէպին մէջ ամէն մէկ պատահար, արկած՝ անհրաժեշտ կը տեսն իրերու կապակցութեան համար: Գրական օրէնքը այդպէս կը պահանջէ: Կը տեսնենք որ յանկարծ պատարագի խնդիր մը կը ծագի:

վէպին մէջ. այդ աւելորդ զարդ մը չէ, վիպասանը ատով ցոյց կու տայ իր դիւցազին հոգեկան զրութիւնը. պատահարներ զուցէ երբեմն արուեստի հակառակ ըլլան, սակայն վէպին համար անմիջական պէտք մը համարուելով, արուեստը երբեմն կրնայ տուժել:

Նման վէպերէն է մեր յիշած Բէկեր Լօթիի Բէշէոր Տ' իդրանոր, ուր պատահարները շարուած են զեղեցիկ կապակցութեամբ. հետաքըր-քրութիւնը աստիճանաբար կ' անի. դիւցազներուն հոգեկան վիճակը երթալով որոշակի կը յայտնուի՝ ինքնատիպ յատկութիւններով: Վէպին դիւցազնուցին կոն՝ իր պարզուկ ու բնական անմեղ վիճակին մէջ գուրգուրանքի կ'արժանանայ, զի անի կ'ապրի մարզուր անրջանցներու մէջ, բնազդական ձգտումներով կ'երազէ երջանկութիւնը, Ռինի սրտին ամենէն սիրելի երիտասարդ Ալիվէսզրը. և աչա ասի վէպին մէջ հաւասարապէս ուշագրաւ կ'ըլլայ. անոր մանրամասն պատմութիւնը ընթերցողին համար ուշագրաւ է, անոր արկածներուն մի առ մի թուումն կարևոր է, զի անի կոյի ոսկի անրջանցն է այլևս վէպին կէսը կը վերլուծէ այդ երկու դիւցազներուն հոգեկան դրութիւնը. յոյսերով կը մեծնան երկուցն ալ, սակայն մաշը կոյին ձեռքէն կը իւլէ Ալիվէսզրը. կը գոցուի վարագոյրը. կոյի առջև կ'ելլէ ձկնորս Եանը, բնականօրէն կը սկսի սիրահարութիւնը, գաւառական նահապետական ու կրօնական հարսանիքը կը կատարուի. շաբաթ մը անոնք իրարու հետ կ'ապրին, նոր փեսան ձկնորսութեան կ'երթայ, կը գեռանայ. ծովը ահարեկիշ է, զի այդ ձկնորս զասակարգին համար՝ ծովը ճակատագրական զերեզման մըն է համարուած, ամէն անգամ որ նաւը կը մեկնի ձկնորսներով, տիուոր մտածութիւնը կը ջլատէ թէ՛ ուղերը և թէ՛ տըւն մացող բնտանիւթը, զի գրեթէ միշտ ամուսինները նաւարեկութեամբ կնցած են իրենց կեանըը:

Նկատի առնենք կոյի կացութիւնը. անի միշտ յոյսերով կ'անրջէ երջանկութիւնը. միշտ սպասողական զրութեան մէջ, նախ Ալիվէսզրի վրայ կը մտածէ, և ահա արկածը կը կարէ անոր յոյսերուն թելը. կը սկսի նոր անրջանցներու շարքը, կը հասնի անոր երջանկութեան ժամանակը. և իսկոյն կը փոխուի վարագոյրը այն պահուն՝ որ Եան կը մեկնի տունէն, ու ահա սպասումներով կը սպասի կոյի յոյսը, և զարձեալ գոյժեր կը հասնին, կը ջախջախեն այդ դիւրաբեկ հոգին. Եանի նաւուն նաւարեկութիւնը բարոյապէս կը տապալէ զիոյս վիպասանը վարպետի աչքով զիտեր և վերլուծած է թշուառ կոյին հոգեկան տագնապալից կացութիւնը:

Եան ևս ուշագրութեան արժանի կ'ըլլայ. անոր մէջ կը տեսնուի ձկնորս մարդը, զգայուն, հագած է իր դասակարգի անձնաւորութեանց բնազդական յուզումները: Անի պարզմութեամբ կը պատմէ՝ թէ ինչ գերազանց համայք կայ՝ նաւուն մէկ կողմը նատած ձկնորսութիւն ընելուն մէջ. անի տղու պէս կը յուզուի, կու լայ իր եղոր մահուան գուժը առնելով, և կը քաշուի, կ'առանձնանայ. միայն երկինց ու ալիք անոր արցունքներուն անկեղծութեան վկայ կ'ըլլան: Լօթին զայն այն ցան խորհրդական նկարագրած չէ, ինչ որ կը կարծուի. պարզ յայտնի է անոր հոգերանութիւնը: Եան սիրուն տիպար մը է Պըթոն ձկնորս հասարակութեան մէջ, ցաշարի, խիզախ որ իր ճակատագրական մա-

հոււան մէջ ևս կը սիրէ իր արուեստը և կ'երթայ իր սիրահարեալ ծու վին մէջ թաղուելու։ Սիլէսուրը հայրենասիրութեան համար զո՞ն կ'ըլւայ՝ զինուորական պաշտօնին մէջ, պատերազմի դաշտին վրայ մահացու կը վիրաւորոփի, իսկ եան կեանքի պայքարին զո՞ն կ'ըլւայ։

Պրըթոն ձկնորմներու կենցաղին նկարագրութինը կրնանք համարել լօթիի այց վէպը. մեր գրականութեան մէջ ալ հայ ձկնորմը նորավէպի նիւթ է եղած. տակաւին նորութիւն մը կը համարուի երուխանի (Երուանդ Սրբացէշխանչեանի) «Լեաերին մէջ» վերնազրով վիպասանական հատորը, ուր Զկնորսին սէրը տիտղոսով նորավէպը կատարեալ մէկ լուսանկարն կ'ընդունինց հայ ձկնորսի բարբերուն. զիցազները երկու են, նախ «Կումիկ», ծովերուն վրայ ամառուան տօթերէն և ձմեռուան քամիներէն չորցած կռնծած մորթով ցանցինք տարու երիտասարդզ», յետոյ լուսացարարին աղջկը՝ Բերուզը. Անտարակոյս զիտող և վերլուծող ընթերցողին համար այդ նորավէպն ալ ունի հոգեբանութիւն մը. թէս կարծես վիպասանը յատկապէս զիտումով մը որոշ մտածուած հոգերանութիւն մը տուած չըլլայ անոր. միայն թէ վերլուծուով այդ երկու հոգիներուն հոգերանութիւնը, կը տեսնենք որ Կումիկ տակաւին կ'ապրի բնազդական միամիտ կեանք մը, իր հոգեկան յուզումները յանկարծակի կ'արթննան, և անի հաստատակամ կ'որոշէ կատարելու իր նորածագ անրջանըն. իսկ Բերուզ աւելի անխոհական, կուրօրէն իր բազդին առջև կ'ելլէ, և առանց ո՛ւ է մտածումը կը համակերպի, և կ'ուզէ ամուսնանալ. Ահա վէպ մը, որ կը պատկրէ կեանքի ճակատազրին Հուռ ճպատակ հոգիներու հոգերանութիւնը. զառն ու ցաղցրը պատահական են. որոնց հետ հաւասարապէս կարելի է յարմարի. Տեսէք ձկնորսին պարզմուութիւնը, իր սիրած Բերուզին աշքին առջև բարբարոսօրէն կը ջախջախէ կատուին գանկը, Բերուզ որ շատ կը սիրէ այդ կատուն, և ճիշտ այն պահուն կու զայ տեսութեան, այդ տեսարանէն ահարեկած է. «Ետին զառնալով Բերուզը տեսաւ, որ խցիկին գուլըս կայնած, սառած աշուրներով կատուին անշունչ դիակը կը դիսէր. Աղջիկը ստգոյն, դրան սեմին վրայ եկաւ»: Ու երբ կը տեղեկանայ, թէ Կումիկն է որ կատուին հետ այդ աստիճան վայրագ անզթութեամբ վարուած է՝ կ'ըսէ անոր. «Կումիկ, մարս խայիլ չըլլար Կոր»: Զկնորսը կը շուրափ, կը զարմանայ, միթէ կարելի՞ էր այդ բանը, չէ՞ որ նախապէս խօսք տուած էր այդ աղջկը իրեն հետ ամուսնանալու... Բայց սակայն. «Մարս խայիլ չըլլար Կոր, կրկնեց աղջիկը ուժգին ու վրիժառու շեշտով մը և դուրս ելաւ խցիկն, վերջին ակնարկ մը նետելով արիւու դիակին վրայ...»: Հոսայս խօսքերուն մէջ ծածկուած է Բերուզին հոգերանութիւնը. աղջիկը անզիտակցարար խօսք էր տուած ամուսնութեան կապով անոր հետ ապրելու, դաշնաղրութիւնն կնցելու. ու երբ կը տեսնէ որ իր ապագայ կեանքի ընկերը անգութ բնաւորութեան տէր է, կ'արթննայ իր միտքը, ու ետ կը կենայ անտկնկալ բազդին. զի այդ բաղդը կրնար իրեն համար զարհուրելի զժրաղդութիւն մ'ըլլալ. Պ. Երուխան պատահարները գահավիժած կու ցուցազրէ, չի վերլուծեր իր զիւցազներուն հոգերանութիւնը. նիփահապաշտ նկարչական գոյներուն զո՞նած է այդ նիփին ընկերական հոգերանութիւնը, որ կարելի էր ընդարձակ սահմանով ցուցազրել:

Մեր Գրականութիւնը անտարակոյս կարելի է համարել նորելուկ, դեռատի աշակերտի գործ՝ միջազգային հսկայ գրականութեան առջև։ սակայն մենք մերթ ընդ մերթ օրինակ բերելով նաև մեր նոր և հին գրողներէն, անշոշտ ընաւ մոտադիր չճնց բաղդատութիւն մը ընելու մերինի և միջազգային վարպետ գլուխ գործոցներու մէջ, այլ պարզապէս կ'ուզենք ցոյց տալ՝ թէ մեր մէջ ի՞նչ աստիճանի ըմբռնուած է գրականութեան կարևորութիւնը, և ի՞նչ աստիճանի վրայ կը գտնուի անորուսում։

ՄԵՆՑ վիպասանութեան մէջ դիտել կու տանց գլխաւոր դիցագա-
ններու հոգեբանութիւնը, վէպին կարեւորութիւնը՝ անհատներուն հոգին
զերլուծելուն մէջն է, ընթերցողը առանց ասոր մեծ օգուտ մը չի կրնար
շահի վէպին:

Գկնորսներու հոգեբանութիւնը տեսանց ի՞նչ պարզութեան մէջ կը գտնուի: Ըստ զարերու և ըստ ժամանակակից բարքերու՝ կը տեսնենց որ վիպական դիցազաները ցոյց կու տան բարդ և տարօրինակ հոգեբանութիւն մը:

Ծերենց կը փորձէր իր Երկունքով մեր հին դիւցաններու հոգեբանութիւնը ցոյց տալու, բայց որովհետև ինքը ազդիւր կ'ունենար չոր պատմութիւնը, իր գրութիւնը կը մնար հայրենասիրական գործ մը. անցեալը բոլորովին ծանօթ չէր, հին բարեկըր լաւ ուսումնակրուած չեն մեր մատենազրութեան մէջ, որով հայ վիպասանը հին դարերէն երրիր վիպասանութեան նկրթ կ'առնէ, բնականարար կատարեալ հոգեբանական վերլուծում մը չենք կրնար գտնել նկարագրուած դիւցաններուն գործերուն մէջ:

Ֆրանսացի վիպասան գրաքչութեանտալ՝ ուսումնասիրելով հին իտալական բարբերը, կրցած է ճշգրտորէն ցուցադրել անոնց հոգեբանութիւնը: իր զիւցազները արժանապատռութեան նախանձախնդիր են, անոնք աներկիւղ և առանց երկար մտածելու վտանգին մէջ կը նետուին: Ան՝ զիւցազներուն բարբերուն հոգեբանութիւնը յայսնի կ'ընէ, բայց ընթերցողը պէտք է չափէ այդ բարբերուն արժանիքը: Կը կարդանք իր Գաւրրոյի Արքաստեհին վէպը: ահա մենց ներկայ կ'ըլլանք միջնադարեան սոսկալի տեսարաններուն: երկու հոգեբանութիւն կայ այդ վէպին մէջ, ազնուապետական և ռամկական: Աթանտալ հետացըրբական կ'ընէ վէպին զիւցազները՝ ձիուլիո Պրանչիֆորթէ և կլէնսա Գամբիրէալի: ասոնց երկուըց փոխադարձաբար անկեղծօրէն սիրահարուած են: կլէնսան բազմահարուսա ծնողաց աղջիկն է, հայրը և եղբայրը բացարձակապէս ազնուապետական կ'ուզեն մնալ, և նախատինց կը համարին կլէնսան տալ ձիուլիոյին, վասն զի անի շատ աղքատ էր: Ես արինահեղ պատերազմ մը կը ծագի, երկու սիրահարներ կ'աշխատին իրենց նպատակին հասնելու: աղջկան եղբայրը մոլեպանզօրէն արհամարդ հելով ձիուլիոյին աղքատին կացութիւնը, և տմարդորէն նախատելով անոր համեստ զիրը, պատերազմի ատեն՝ այդ նոյն աղքատին սուրովը գետին կը տապալի: Աղջկան հայրը կամակոր՝ բնաւ գոհացում չի տար իր կլէնսային յօժարութեան, և զայն կը զնէ Գամբրոյի վիզիթացիոնէ անունով պարսպապատ կուսաստանին մէջ, որ անառիկ և անմերձեան կը լինի: ինչպէս միջնադարեան ահարկու բռնաւորներու դդեակները

Հակասական ձգտութեր կան դիւցազներուն մէջ. Էլէնայի մայրը՝ հակառակ ամուսինին, նախ համամիտ է աղջկան յօժար կամցին, մայրական գուրգուրանցով աղջիկը կ'ազատէ հօրը զաժան խելազար վրիժառու վտանգներէն, բայց վերջը տխմարօրէն պատճառ կ'ըլլայ իր աղջկան ամենատխուր թշուառութեան, և սակայն անի կարող էր երջանկացնել իր աղջիկը, եթէ հաստատ մար իր նախկին կամցին վրայ և յօժարէր աղջատ ձիուլիոյին հետ ամուսնացնելու իր խեղճ աղջիկը:

Աթանտալ խորաթափանց զաղափարներ ցոյց չի տար իր գիւցազներուն վրայ, վէկին սկիզբէն յայտնի կ'ըլլայ ձիուլիոյի և էլէնայի հաստատակամ բուռն բնաւորութիւնը. երիտասարդը ամէն ասպետական միջոցներ ի գործ կը գնէ իր նպատակին համենելու համար, աննկարազգելի ոճրագործութիւններ տեղի կ'ունենան, և ահա այն պահուն որ յաղթականորէն իր վափաբը կատարելու, կը տեսնենք զինքը ոչխարօրէն միամիտ մը, որ խարուած կը հեռանայ էլէնայի կուսաստանի կողմերէն. Գամիրիէլէի զրամը աւելի ուժ կ'ունենայ զանի աբորելու համար: Անդին էլէնան նոյնպէս շուտով կը համոզուի, թէ ձիուլին վախճանած է: Եւ ահա աննկարազգիր կեանք մը սկսի, փառասէր և անբարոյական ու մի և նոյն ատեն ըրիտ ու նենգաւոր և դաժան վարմունց մը իր մտերիմներուն հետ: Իր առաջին անմենդ կարեկցական վիճակը՝ այլևս փոխուած է, ընթեցողը զանի այլևս չի գնահատեր:

Ահա՝ այլտեղ խորուակուած է նախկին գեղեցիկ հոգերանութիւնը: Բայց գուցէ վաղեմի իտալական դիւցազներու բարքերն այսպէս էին, և վիպասանը ուզած է հաւատարիմ մնալ պատմական ճշգրտութեան, այն ատեն կը փոխուի ինդիրը, սակայն վիպական զարդերու և գիւտերուն մէջ Սթանտալ չի կրնար իր տկարութիւնը պարտկել: Այսպէս օրինակի համար, նախ ինքը ցոյց կու տայ թէ ինչ դիւրութեամբ անմատչելի կուսաստանին մէջ կը մտցնէ ձիուլին, որ էլէնային հետ առանձնացած՝ ամուսնութեան դաշնադրութիւնը կը կնքեն, յետոյ կը տեսնենք որ ձիուլին կը պատրաստուի զէնքի բռնութեամբ նոյն միջավայրի պարիսպներէն ներս մտնելու, ընթեցողը իսկոյն կ'անդրադառնայ որ անբնական գիւտերու ու դժուարութեանց զիմած է վիպասանը՝ որպէս զի միջնադարեան առասպելարանութեամբ հետաքրքական ընէ իր վէպը: Սթանտալ իր այդ վէպը շատ պայծառ և որոշ հիւսուածը կը ներկայացնէ, բայց վերջաւորութիւնը կնճռուած է, և կորսնցուցած գեղեցիկ արժանիքը: Անոր դիւցազները՝ մինչև վերջը ջերմ համակրանքով չեն մնար ընթեցողին երևակայութեան մէջ, զի հաստատոն հոգերանութիւն մը ցոյց չեն տար, յուզում, գուրգուրանց, կորով, ասպետական վեհանձնութիւն, այդ ամենուն վրայ կը քաշուի մոայլ հոգերանութեան վարագոյրը: Սթանտալի վէպը նախ՝ առոյգ, աշխոյժ, զգայուն ձգտում մ'ունի, որ յանկարծակի կաթուածակար կը կարկամի կը զարդի ապրելէ:

Աթանտալի իսկական անունն էր Հանրի Պէյլ (1783-1842). միջազգային զրականութեան մէջ ծանօթացած էր արուեստագէտ քննադասի, գրագէտի և վիպասանի համբաւով:

Ակսած է յայտնի ըլլալ երաժշտական քննադատութիւններով։ ինքը ֆրանսացիներուն ծանօթացուց լիսսիին և իտալական երաժշտութիւնը։ իր վիպասանութիւնները նախնական շրջաններուն մէջ միծ ընդունելութիւն գտած չեն, սակայն վերջը անի ընդհանուր Եւրոպայի մէջ համարուեցաւ անսահման հանձար մը։ Ընդհանրապէս յայտնուած է հզօր զիիչ, զուարթ, երգիծող, բնատուր զիւտերով հարուստ, ոճը սահուն, պայծառ, բայց մերթ ընդ մերթ յանկարծակի կը պղտորի այդ պայծառութիւնը։ Պէտք է ըսել որ այս զրագէտին մէջ հոյսկապ զրողի մը, ու խորհողի մը արժանիքն տեսնուած չէ, և ո՛չ ալ կարելի է համարել զմայլելի քննադատ մը, բայց սակայն աշխատած է զիւտաւոր զրագէտ մ'ըլլալու, որուն փորձն ցոյց տուած է շատ անգամ։ Աղանատը երբեմ իր վէպերուն մէջ բնապաշտ զրողի մը յատկութիւնը ցոյց է տուած, անդամազննական մանրամասն նկարագրութիւններ ունի, սակայն ինքը աւելի հոգերանական վիպագրող մըն է, քան թէ նիւթապաշտ վիպասան։

Մեր մէջ սիրուեցաւ հոգերանական զրականութիւնը, և ատոր սէրն ընդկանրապէս սահմանափակուած էր կին զըող դասակարգին մէջ, և ամենէն աւելի ջլիկին լինայիս (Եւփիմէ Աւետիսեան) յաջողեցաւ, ասի կրցած է իր փոքր նորավէպերու շարքին մէջ ցոյց տալ զուրգուրացող հոգերանութիւնն մը, յուզումներով քաղցրացած տիրութիւն մը, փափուկ թախիճներով ցրտասարսուտ զգացմունց մը։

Հոգերանութեան նրբանաշակ բոյրին հետ՝ յայտնի է նկարագրական նիւթապաշտ զոյներուն փափկութիւնը։ Ծնկերական զրականութեան ամենէն յայտնի տիպարն է ջլիկին լինայիս, սակայն առանձին զրական հատորով մը իր արժանիքը յայտնելու կորով կը պակսի իրեն։ Բայց ծանօթ են իր սիրուն հոգերանական, ընկերական զրութիւնները թուրցահայ լրագրաց և հանդէսներու մէջ։

Հ. Ս. ԵՐԵՄԵԼԻՆ

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԳՐՈՅ

ԷՍՏ ՀԱՅԱՍՏ ԵՐԱՎԱՆԻ

Տես Քազմավէպ 1895 էջ 184 և 270

Է. — Քանի մը տարիներ առաջ Սուրբ Գրոց ժամանակագրութիւնը՝ Հայկայ շրջանին հետ համաձայննեցնելու փորձ մը սկըսած էինք, և քննութեանց արդիւնքն այս եղաւ՝ վեց զանազան գլուխներու մէջ, թէ լիննեց զիրբը՝ մարդկութեան ծագումն

մինչև ցմահ Յովսեփայ նահապետի, կը պարունակէ շրջան մը 3759 տարիներու։ Արդ ուզեկով շարունակել մեր քննութիւնը պիտի ջանանց հաստատել թէ՝ սոյն նահապետին մահուընէն՝ ուր կ'աւարտի լինընդոց զիրբը, մինչև քրիստոնէութեան սկըսակը՝ 1653 տարիներու շրջան մ'է։ Եւ այս ժամանակագրութիւնը պիտի քաղենց ոչ միայն սուրբ Գրոց զանազան մասերէն, այլ նաև պիտի դիմննց նոյն իսկ ստարազգի ժամանակագրութեան։ Թէ ինչ չո՞ւ այս ժամանակամիջոցը ճշգելու հա-